



ՊԻՏԻ ՍՏԱՆԱՆՔ ՄԵՐ ԻՐԱՒՈՒՆՔԸ

Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աուն յայտարարեց, թե Լիբանան պիտի ստանայ իր իրաւունքը բնական կազմի պեղումներն եւ վաճառքէն, առանց դիւստրակտական յարաբերութիւն հաստատելու Իսրայէլի հետ եւ ամերիկեան միջնորդութեամբ:



Նախագահը խօսեցաւ նաեւ սուրիացի գաղթականներու տունդարձին մասին, որոնց թղթածրարը Ընդհանուր ապահովութեան ուժերու տնօրէն Ապպաս Իպրահիմ ստանձնած էր եւ բաւական յառաջ գացած էր, երբ Արեւմուտքի կարգ մը երկիրներու վեթօն խանգարեց ամէն ինչ: Նախագահը մտահոգողը այն ամբաստանութիւնն էր, որ ուղղուած էր իրեն որպէս ցեղապաշտ, մինչ իր միակ նպատակն էր բեռը թեթեւցնել Լիբանանի վրայէն:

Նախագահ Աուն խօսեցաւ նաեւ այն գողութեան մասին, որուն ենթարկուեցաւ երկրին պահեստը այն ուժերուն կողմէ, որոնք ծախսեցին առանց հաշիւ ներկայացնելու: Հակառակ անոր որ Կեդրոնական դրամատան կառավարիչին դէմ ամբաստանութիւններ կան օտար դրամական շրջանակներէ, տեղական դատաւորները ոչ մէկ քայլ առին անոր դէմ:

Կառավարութեան կազմութեան հարցին մէջ ան նկատեց, թէ տակաւին կան խոչընդոտներ: Հարցերը տակաւին չեն հասուցած:

ԼԻԲԱՆԱՆԵԱՆ ՈՍԿԻՒ ՆՈՐ ՓՈՆԱՐԺԷ

Վարչապետ Նեժիպ Միքաթի յայտարարեց, թէ լիբանանեան ոսկիի պաշտօնական փոխարժեքը հետգիտէտ պիտի դառնայ 15 հազար լիբանանեան ոսկի մէկ տուարի



համար, կարգ մը բացառութիւններով, ինչպէս պետութենէն առնուած պարտքի հատուցումը կամ բնակարաններու գինի վճարումը:

ՃԱՄԲՈՐԴՈՒԹԵԱՆ ՏՈՐԷ

Ելեւմուտքի նախարարի գործակատար Եուսէֆ Խալիլ յայտարարեց, թէ այսուհետեւ ամէն ճամբորդ 35 ամերիկեան տուար պիտի վճարէ օդակայանէն կամ նագահանագիս-



տն մեկնելու ընթացքին: Այս գումարը 50 ամերիկեան տուար է գործարարներու համար, 65 ամերիկեան տուար գործարարներու կարգի ճամբորդներու համար եւ 100 ամերիկեան տուար անձնական նաւով ճամբորդներու համար:

ՆԱՍՐԱԼԼԱՆ ՍՊԱՆՆԵԼՈՒ ԱՌԻԹՆԵՐ

Իսրայէլի ծովուծի նախկին հրամանատար զօրավար Էլիհազըր Մարոմ պահանջեց Հրճապալայի ընդհանուր քարտուղար սեյիտ Հասան Նասրալլայի ահաբեկումը, որովհետեւ ան իսկական սպառնալիք դարձած է Իսրայէլի



համար: Ան անելցուց, թէ ժամանակին շատ մը առիթներ ներկայացած են Իսրայէլին՝ Նասրալլան ահաբեկելու համար, սակայն կառավարութիւնը որեւէ քայլ չէ առած:

ՓՈՒԹԻՆԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Ռուսիոյ Դաշնութեան նախագահ Վլատիմիր Փութին Տումայի անդամներու առջեւ իր խօսած ճառին մէջ՝ ընդունելու համար Ուքրանիոյ չորս նահանգներու հանրաքուէի արդիւնքները եւ անոնց ընդունումը Ռուսիոյ Դաշնութեան մէջ, յայտարարեց, թէ Արեւմուտքն է ամենամեծ օգտուողը «Նորտ Սթրիմ 1» խողովակի պայթումէն: Այս ահաբեկչական արարքը ան համարեց Ռուսիոյ դէմ պայքարելու Արեւմուտքի զինանոցի մաս:



Փութին շեշտեց, թէ Ուքրանիոյ Տոնցք, Լուկանսք, Չափորոժիյէ եւ Խերսոն նահանգներու բնակիչները հանրաքուէով ուզեցին միանալ Ռուսիոյ: Անոնց պահանջը ընդունելով Ռուսիա հիմնեց Նոր Ուքրանիա մը: Մոսկուայի Կարմիր հրապարակին վրայ կայացած հանդէսին, չորս նահանգներու կառավարիչներու ներկայութեան, Ռուսիոյ նախագահը յայտարարեց, թէ Նոր Ռուսիան այս չորս նահանգներու բնակչութեան տուաւ առիթը որոշելու իրենց ապագան եւ անոնք ընտրեցին միանալ Ռուսիոյ: Ան բարի գալուստ մաղթեց չորս նահանգներու բնակչութեան իրենց հայրենիք Ռուսիոյ մէջ: Փութին յայտարարեց, թէ յաղթանակը իրենց պիտի ըլլայ եւ ամէն գործ պիտի կատարեն Նոր շրջաններու զարգացումին եւ ապահովութեան համար:

ՊԼԻՆԵՐՆԻ ՊԱՏԱՆԱԼՆԸ

Միացեալ Նահանգներու արտաքին գործերու նախարար Անթոնի Դիլլըն յայտարարեց, թէ Ռուսիոյ սպառնա-



լիքը՝ հիւլեական ուժ գործածելու, անպատասխանատու քայլ է: Ան Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութինի ամբաստանութիւնը Արեւմուտքին՝ «Նորտ Սթրիմ 1» խողովակի պայթումի հարցին մէջ, համարեց ապատեղեկատուութիւն: Ան անելցուց, թէ տակաւին որեւէ ռուսական քայլ չէ նկատուած հիւլեական զենքի գործածութեան համար:

ՉԻՆԵԱԼ ԲԱՆՈՒՄ ՏԵՐԻ ՊԻՏԻ ՉՈՒՆԵԱՅ

ՆԱԹՕ-ի Ընդհանուր քարտուղար Ենս Սթոլթենսպերկ յայտարարեց, թէ Եւրոպայի մէջ ժողովրդավարական ամէն երկիր իրաւունք ունի միանալու ՆԱԹՕ-ին: Ան անելցուց, թէ կը յարգեն Ուքրանիոյ որոշումը ընտրելու համար իր դաշնակիցները:



Ան կոչ ուղղեց Ռուսիոյ Դաշնութեան նախագահ Վլատիմիր Փութինին դադարեցնելու համար պատերազմը Ուքրանիոյ դէմ, յայտարարելով թէ դադարեցումի պարագային, Ուքրանիան ալ պիտի առնէ Նոյն քայլը: Սթոլթենսպերկ անելցուց, թէ իրենք կողմ չեն պատերազմին մէջ եւ զինեալ բախում տեղի պիտի չունենայ ռուսական եւ ՆԱԹՕ-ի պատկանող ուժերուն միջեւ: Ան ուքրանական չորս նահանգներու կցումը Ռուսիոյ համարեց մագլցողական քայլ:

Սթոլթենսպերկ յայտարարեց ՆԱԹՕ-ի պատրաստակամութիւնը քննութիւն բանալու համար «Նորտ Սթրիմ 1» խողովակի պայթումի հարցով:

ՏՈՒՄԱՅԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Ռուսիոյ Դաշնութեան Տուման յայտարարեց, թէ Ուքրանիոյ նախագահ Վլատիմիր Չելսենսքի պահանջը՝ միանալու ՆԱԹՕ-ին, քայլ մըն է իրարու դէմ հանելու համար Ռուսիան եւ ՆԱԹՕ-ն: Իսկ ԱՄՆ-ի յայտարարած պատժամիջոցները Տումայի անդամներու դէմ, համարեց մագլցողական սխալ որոշում:

ԱՄՆ-ի Գանձային նախարարութիւնը պատժամիջոցներ յայտարարած էր ռուսական զենքի ճարտարարուես-

ՌՈՒՔԻՆԵԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինեան յայտարարած է, թէ Հայաստան յանձնուելու նիւթ բնաւ չի քննարկեր: Հայաստանի գերիշխանութիւնը եւ հողային ամբողջականութիւնը սակարկութեան նիւթ չեն, ըստ Ռուբինեանի:



Ռուբինեան յայտարարեց, թէ Հայաստանին ներկայիս պէտք է ապահովութեան եւ կայունութեան երաշխիք, պահելով անկախութիւնը, գերիշխանութիւնը եւ հողային ամբողջականութիւնը: Ըստ փոխնախագահին, Արցախի ժողովուրդի ապահովութեան եւ անկախութեան երաշխիք պէտք է տրուի Ատրպէյճանի կողմէ, երկու կողմերուն միջեւ բանակցութեան ընթացքին:

ԱՄԵՐԻԿԵԱՆ ՊԱՏՄԱՏԻՉՈՅՆԵՐ

Ամերիկայի Միացեալ Նահանգներու Գանձային նախարարութիւնը պատիժներ սահմանած է Ռուսիոյ Դաշնու-



թեան հետ համագործակցող Չինաստանի, Պելառուսիոյ եւ Հայաստանի ընկերութիւններու: Անոնք կ'աշխատին ելեկտրոնային եւ քարիւղի արտադրութիւններու մարզերուն մէջ:

տիս օժանդակող կողմերու դէմ: Նաեւ Կեդրոնական դրամատան կառավարիչը եւ փոխկառավարիչը ընդգրկուած էին պատժամիջոցներու ցանկին մէջ:



Ուքրանիոյ նախագահ Չելսենսքի, գլխաւորելէ ետք երկրի Ապահովութեան խորհուրդի ժողովը, յայտարարած էր, թէ դիմում պիտի ներկայացնէ միանալու ՆԱԹՕ-ին եւ պիտի չբանակցի Ռուսիոյ հետ այնքան ատեն որ անոր նախագահը Փութինն է:

ՊԱՅՏԵՆԻ ԿՈՉԸ

Միացեալ Նահանգներու նախագահ Ծօ Պայտըն կոչ ուղղեց միջազգային ընտանիքին ընդունելու ռուսական



քայլը՝ իրեն կցելու Ուքրանիոյ չորս նահանգները, ուր հանրաքուէ տեղի ունեցաւ: Ան դատապարտեց ռուսական կցումի քայլը եւ անելցուց, թէ այս քայլը տնտեսական ցաւայի հետեւանքներ պիտի ունենայ Ռուսիոյ համար: Պայտըն խոստացաւ օժանդակել Ուքրանիոյ՝ վերադարձնելու համար իր գրաւուած հողամասերը դիւանագիտական եւ զինուորական միջոցներով:

ՀՀ ԵԼԵԽՈՒՏՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ՈՒ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԱՆ ՆԱԽԱԳԱՆԸ ՈՒԱՇԻՆԿԹԸՆԻ ՄԵՋ ԴԻՏԻ ՄԱՍՆԱԿՅՈՒՆ ԸՆՐՔ ՄԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՈՒ

Հայաստանի Ելեմուտքի նախարար Տիգրան Խաչատրյանը եւ Կեդրոնական դրամատան նախագահ Մարթին Գալստեան Ուաշինգթոնի մէջ պիտի մասնակցին Համաշխարհային դրամատան խումբի եւ Արժոյթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներուն:



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը որոշում ստորագրած է ԱՄՆ պատուիրակութիւնը գործողելու մասին: ՀՀ ֆելեմուտքի նախարարն ու Կեդրոնական դրամատան նախագահը Միացեալ Նահանգներ պիտի ըլլան 10-17 հոկտեմբերին:

«ԱՐԱՐԱՏԻ ՀՄԱՅՔԻՆ ՆԵՐՔՈՅ. ԳԱՆՁԵՐ ՀԻՆ ՀԱՅԱՏԱՆԵՆ» ՅՈՒՅԱՅԱՆԴԵՍԸ ԼԱՄԳՈՅՆԸ ՃԱՆՉՅՈՒԱԾ Ե ՀՈԼԱՆՏԱՅԻ ՄԵՋ

Հայաստանի Հանրապետութեան եւ Հոլանտայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւններու հաստատման 30-ամեայ յոբելեանական միջոցառումներու շրջանակին մէջ, 10 Մայիսին Հոլանտայի Աստեն քաղաքի Տրենց թանգարանին մէջ բացուած «Արարատի հմայքի ներքոյ. գանձեր հին Հայաստանէն» ցուցահանդէսը հանրային քուէարկութեան միջոցով ճանչցուած է Հոլանտայի տարուան լաւագոյն ցուցադրութիւնը, եւ ստացած առաջին մրցանակը:



Հոլանտական հեղինակաւոր «Թանգարանային ամսագրի» կողմէ կազմակերպուող ամենամեայ հեղինակաւոր մրցանակաբաշխութիւնը տեղի կ'ունենայ երկու փուլով՝ մասնագիտական դատական կազմի եւ համացանցով բաց հանրային քուէարկութեան միջոցով: «Արարատի հմայքի ներքոյ. գանձեր հին Հայաստանէն» ցուցահանդէսին հետ միասին մրցանակաբաշխութեան ներկայացուած էին Հոլանտայի պետական թանգարանին (RijksMuseum), Լահեյի Արուեստի թանգարանին (KunstMuseum) եւ շարք մը այլ հեղինակաւոր թանգարաններու մէջ այս տարի տեղի ունեցող ցուցահանդէսներ: Հայկական ցուցահանդէսը մասնագիտական դատական կազմին կողմէ ընտրուած է լաւագոյն տասնեակին մէջ, ապա ստացած է հանրային քուէարկութեան ձայներու 40%-ը, ինչ որ աննախադէպ է մրցանակաբաշխութեան պատմութեան մէջ:

Ցուցադրութեան ներկայացուած է Հայաստանի պատմութեան թանգարանի հնագիտական հաւաքածունէ 160 արժէքաւոր նմուշներ, այդ շարքին՝ քարեդարեան հնագոյն շրջանէն մինչեւ քրիստոնէութեան ընդունման ժամանակահատուածին պատկանող տարբեր առարկաներ՝ խնայարարներ, օճախներ, գէնքեր, գարդեր, կոթողներ եւ այլ մշակութային արժէքներ, որոնք շարքին են Զարաշամբի հնավայրէն գտնուած եգիպտական արծաթեայ գաւաթը, Արտաշէս Ա. արքայի արամբերէն արձանագրութեամբ սահմանաքարերէն մէկը, Տիգրան Մեծի դրամներէն, ինչպէս նաեւ թանգարանի հաւաքածունէ 17-րդ դարուն Ամսթերտամի մէջ տպագրուած Աստուածաշունչը՝ որպէս հայ-հոլանտական մշակութային կապերու խորհրդանշան: Ցուցահանդէսին ներկայացուած է նաեւ Նոյեան Տապալի մասունքը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանէն:

Մրցանակի յանձնման արարողութիւնը տեղի ունեցած է 27 Սեպտեմբերին Լահեյի արուեստի թանգարանին մէջ, որուն մասնակցած է Հոլանտայի մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Տիգրան Բալայեանը:

Ցուցահանդէսը պիտի գործէ մինչեւ տոյն թուականի 30 հոկտեմբեր:

ՃԱՓՈՆ ՇԵՏԱՐԵՐՈՒԻՄ Ե «ԹՈՒՄՈ» ՍՏԵՂԾԱՐԱՐ ԱՐԶԵՍԱԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԿԵԴՐՈՆԻՆ ՇԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՈՒԹԵԱՄ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Յակոբ Արշակեան Թոքիոյ մէջ հանդիպած է Ճափոնի Թուայնցման, Թուային բարեփոխումներու, Սպառողներու եւ սննդամը-



թերքի անվտանգութեան հարցերով, Վարչական բարեփոխման համար պատասխանատու նախարար Թարօ Զոնոյի հետ: Թարօ Զոնօ յիշեցուցած է 2018 թուականին Հայաստան

այցի մասին՝ նշելով, որ տպաւորուած է Հայաստանի բարձր արհեստագիտական զարգացմամբ: Ճափոնական կողմը հետաքրքրութիւն յայտնած է «ԹուՄՈ» ստեղծարար արհեստագիտութիւններու կեդրոնին հետ համագործակցութեան մասով:

ՀՀ Աժ փոխիսունակը ներկայացուցած է Հայաստանի մէջ ընթացող զարգացումները եւ տեղեկացուցած, որ մեր երկիրը շահագրգռուած է բարձր արհեստագիտութիւններու ոլորտին մէջ սերտ համագործակցութեամբ, ներառեալ՝ արհեստական բանականութեան եւ համացանցային անվտանգութեան ուղղութիւններով:

Յակոբ Արշակեանը նշած է, որ տնտեսական յարաբերութիւնները զարգացնելու առումով կայ չօգտագործուած զգալի ներուժ:

Կարելորուած է ճապոնական ընկերութիւններու մասնաճիւղերու հիմնումը Հայաստանի մէջ, ինչ որ երկու երկիրներու միջեւ համագործակցութիւնը զարգացնելու հնարաւորութիւն պիտի ընձեռէ:

Զննարկուած են նաեւ Հայաստանի եւ Ճափոնի միջեւ նորարարութեան, գիտութեան եւ արհեստագիտութիւններու ոլորտներուն մէջ համագործակցութեան զարգացման վերաբերող շարք մը հարցեր:

ՉԵՂՉՈՒԱԾ ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ, ԳՐՈՂՆԵՐՈՒ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ, ԸՆՈՐՀԱՀԱՆԴԵՄՆԵՐ. ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳԻՐՔԻ ԵՐԵՒԱՆԵԱՆ 5-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

Հինգերորդ անգամ Գիրքի երեւանեան փառատօնը տօն պիտի պարգեւէ գիրի, գրականութեան երկրպագուներուն՝ մէկ յարկի տակ համախմբելով հրատարակչներու, գրողներու, ոլորտի այլ ներկայացուցիչներու եւ ընթերցասերներու: Փառատօնի շրջանակին մէջ պիտի կազմակերպուի վաթսուն միջոցառում, պիտի գործէ բացառիկ զեղչով գիրքի տօնավաճառ, տեղի պիտի ունենան գրական հանդիպումներ, վարպետութեան դասեր, ընթերցումներ, շնորհահանդէսներ, գրական մրցանակաբաշխութիւններ:

Փառատօնը, որ նուիրուած է Վահագն Դաւթեանի 100-ամեակին, մենարկեց պարային խորհրդանշական կատարմամբ, գրողի մասին պատմող վաւերագրական ֆիլմի ցուցադրութեամբ, որուն մէջ կ'ընդգծուէր Դաւթեանի սերը հայրենիքին, հայ ժողովուրդին նկատմամբ:

ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնակրթութեան նախարարի տեղակալ Արա Խզմալեանը գրադարակցիներու, թարգմանիչներու, ոլորտի այլ ներկայացուցիչներու կատարած աշխատանքը բարոյական սքիսոքործութիւն համարեց: «Աշխարհը խենթացած է, մեր թշնամին աւելի սանձարձակ դարձած է: Ան կը պահանջէ հրաժարիլ մեր տարածքներէն, մեր իրաւունքներէն եւ ապրելու ցանկութենէն», շեշտեց Խզմալեան:

Ան ընդգծեց, որ երկար քննարկումներէ յետոյ որոշած են կենսիկ կոչել փառատօնը, քանի որ իրաւունք չունին կաթաւածահար ընելու հանրային կենսքը, իրաւունք չունին թուլակալու, ընկրկելու: Խզմալեանի խօսքով՝ գրադարակցական ոլորտը, թարգմանական արուեստը խոր արմատներ ունին, եւ անոր լաւագոյն փաստն ու ամենամեծ խորհրդանշանը Մաշտոցի պոզիտիւնի բարձունքին շողողացող Մատենադարանն է: «Այն գանձերը, որոնք կը պահուին այդ շէնքին մէջ, ստեղծուած են գոյաբանական սպառնալիքի պայմաններու մէջ: Եթէ այսօր իւրաքանչիւր մարդ պատասխանատուութիւն չկրէ այն սիրանքներուն համար, որոնք մեր հայրերը գործած են, մենք կը պարտուինք: Վստահ եմ, որ այս գիտակցութիւնը կայ, եւ Գիրքի երեւանեան փառատօնը անոր վառ վկայութիւնն է», հաւաստիացուց Արա Խզմալեան:

Հինգերորդ փառատօնը կ'առանձնանայ միջազգային ընդգրկմամբ: Միջոցառման զեղարուեստական ղեկավար Արմէն Սարգսեան ըսաւ, որ հրաւիրած են անուանի գրողներ Իտալիայէն, Ֆրանսայէն, Ռուսիայէն, Վրաստանէն, Սլովենիայէն, Կիպրոսէն: Անոնք շարքին են Եւլենի Վոդլազքինը, Ալեքսէյ Սալնիքովը, Գլաուտիօ Փոցցանի, Մաքսիմ Ամելինը, Մայա Զուլեթրեպայան, Մարիոն Սօլթթօրը, Շալվա Պաքուրաձէն, Լիլի Միխաիլիտիսը եւ տասնեակ ուրիշներ:

«Կը մասնակցի 35 հրատարակչութիւն, 165-է աւելի գրող դիմած է գրական մրցոյթին մասնակցելու համար, որ տեղի կ'ունենայ «Արձակ», «Բանաստեղծութիւն», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականութիւն» անուանակարգերուն մէջ: Մրցոյթի արդիւնքները յայտնի պիտի դառնան փակման արարողութեան», նշեց Սարգսեան եւ ընդգծեց, որ փառատօնի յաջողութեան մասին կը խօսին հազարաւոր այցելուները, որոնք ամեն տարի անհամբերութեամբ կը սպասեն տօնի մեկնարկին:

Փառատօնին Մոսկուայէն հիւրընկալուած են Թարգմանութեան հիմնարկի ներկայացուցիչները, որոնք հանրութեան կը ներկայացնեն ինչպէս դասական, այնպէս ալ ժամանակակից հեղինակներու ստեղծագործութիւններ: Հիմնարկի գործադիր տնօրէն Եւլենի Ռեզնեչենսո տեղեկացուց, որ 2010-2012 եւ 2014 թուականներուն Հայաստանի մէջ մասնակցած են նմանատիպ միջոցառումներու: «Այս ձեւապատկով առաջին անգամ կը ներկայանանք: Մեզի հետ 16 ռուս գրող եկած է, կը ներկայացնենք 300-է աւելի գիրքեր: Կը փափաքինք զարմացնել հայ հասարակութիւնը: Վաղեմի կապեր ունինք նաեւ հայ հրատարակիչներու հետ, որոնք ռուս գրականութիւնը կը թարգմանեն հայերէն եւ անոնք հետ եւս պիտի համագործակցին», նշեց ան:

Ռեզնեչենսոն ընդգծեց, որ յատկապէս հիմա Ռուսիոյ մէջ երիտասարդները շատ կը կարդան նոն-ֆիքշըն, գիտահանրամատչելի գրականութիւն: «Ի վերջոյ ի՞նչ պէտք է երիտասարդներուն, հասկնալ յարաբերութիւնները, հասկընալ թէ որն է անոնց տեղը կենսիկ մէջ: Պետութիւնը կ'աւակցի թէ՛ գրողներուն, թէ՛ արտասահմանեան գրականութեան թարգմանութեան», եզրափակեց հիմնարկի գործադիր տնօրէնը:

«Պուքիլիսթ»ի հիմնադիր եւ տնօրէն Խաչիկ Վարդանեանի հաւաստիացմամբ՝ գիրքի տարածման ու հանրա-

նացման նուիրուած իւրաքանչիւր միջոցառում օգտակար է, քանի որ նման նախաձեռնութիւնները առաջին հերթին տեղեկատուութիւն կը հաղորդեն նոր գիրքերու մասին, կը նպաստեն ընթերցանութեան նկատմամբ հետաքրքրութեան մեծացման: «Մենք կը ներկայացնենք ինչպէս աւելի վաղ, այնպէս ալ վերջերս հրատարակած, Ռուսիայէն,



Անգլիայէն ներմուծուած գիրքեր, որոնք մեծ պահանջարկ ունին: Գիրքերը կը վաճառեն 30 տոկոս զեղչով», նշեց ան:

Վարդանեան յիշեցուց, որ այս տարի Մաշտոցի 20 հասցեի «Պուքիլիսթ»ը կը տօնէ անդադար գործունէութեան 90-րդ տարին, ինչի առթիւ Դեկտեմբերին շարք մը հետաքրքրական միջոցառումներ պիտի կազմակերպուին:

«Չանգակ» հրատարակչութիւնը փառատօնին կը մասնակցի՝ ներկայացնելով տարբեր ժամանակներու մէջ լոյս ընծայուած գիրքերը: Հրատարակչութեան հանրային կապերու պատասխանատու Սիւզան Չիչակեան տեղեկացուց, որ յառաջիկային պիտի հրատարակեն «Իլիականը», «Ռզիկների տունը», «Ռզնու Նրբագեղութիւնը», «Երբ մենք որբ էինք» գիրքերը: «Բոլոր գիրքերը հանրութեան դատին պիտի յանձնենք հետաքրքրական շնորհահանդէսներով, իսկ փառատօնի ծիրին մէջ զեղչով գիրքերէն բացի նաեւ տաղաւար ունինք, ուր գրքասերները կրնան միանալ մեր խմբակին՝ համալրելով թափուր հաստիքները», յայտնեց Չիչակեան:

«Անտարես» փառատօնային օրերուն ժամանակակից հայ գրողներու գիրքերու շնորհահանդէսներ պիտի կազմակերպէ: Պիտի ներկայացնեն Գուրգեն Խանճեանի «Համաձարակ» վէպը, Յուսիկ Արայի «Կորած սերունդ», Լուսինէ Եղեանի «Ինքնահոսի», Վահրամ Մարտիրոսեանի «Մէջքով երագի քո կէսին յենուած» ժողովածուները, Ծեսաիի «Այ մոռումնետ կամ մեծ մութը», Համլետ Առաքելեանի «Ամահների կաղեմիա» վէպերը: «Առաքելեանի վէպը ֆենթաֆի: Ծանոթ կը սիրենք այդ ժանրի արտասահմանեան գրականութիւնը, բայց կան նաեւ հայ հեղինակներ: Յոյս ունիմ, որ շատերը պիտի մեծանան՝ անոր գործերը ընթերցելով», ըսաւ հրատարակչութեան հանրային կապերու ղեկավար Ռոգա Գրիգորեանը:

Արձակագիր, «Ետիթ Փրիլթ»ի մարքեթինկի պատասխանատու Դաւիթ Սամուէլեանը կը կարելորէ փառատօնի կայացումը, քանի որ այն գրողներուն, հրատարակիչներուն, գրավաճառներուն, գրական գործակալներուն ծանօթանալու առիթ կու տայ: «Այս տարին կ'առանձնաւայ արտերկրի գրողներու եւ հրատարակիչներու ներկայութեամբ, ինչ որ հրաշալի է, իսկ մենք ե՛ւ երեխաներու, ե՛ւ պատանիներու, ե՛ւ մեծերու համար գիրքեր կը ցուցադրենք. վերահրատարակած ենք Րաֆֆիի «Խենթը», Մայր Աթոռի «Անգլուի ծիաւորը», դպրոցականներու համար արտադասարանային գիրքեր կը ներկայացնենք, առետարային գրականութիւնը, Ռեմարքի եւ Ալպար Զրիսթի գործերը եւ այլ գրքեր», յայտնեց Սամուէլեան, որ օրերս լոյս ընծայած է իր «Չորրորդ փողոցը» գիրքը:


Տարուան ամենապատուած գրական իրադարձութիւնը տեղի կ'ունենայ 30 Սեպտեմբերէն 2 Հոկտեմբեր: Միջոցառումներ կը նախատեսուին ոչ միայն «ԱնՆօ Բաբաջանեան» համերգասրահին մէջ, այլեւ Խաչատուր Աբովեանի տուն-թանգարանին, Եղիշէ Չարեանի տուն-թանգարանին, Ռուսական արուեստի թանգարանին, Հայաստանի ազգային գրադարանին, Երեւանի պետական համալսարանին, Հայ-ռուսական սլաւոնական համալսարանին, «Հրանտ Մաթեոսեան» մշակութային կեդրոն-թանգարանին, «Չանգակ» գրատան մէջ:

Գիրքի երեւանեան հինգերորդ փառատօնի կազմակերպիչը Խաչատուր Աբովեանի տուն-թանգարանն է:



ՀՈՍՏԵԱՅԻ ՄԵԾ ՓԻԼՍՈՓԱՅ, ՀՈՏՏՈՐ ԸՎՂԱԶԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ՝ ՍԱՐԵՈՒՄ ԹՈՒԼԻՈՒՄ ԿԻԿԵՐՈՆ Cicero (106-43 Ք.Ա.)

Մարքուս Թուլիուս Կիկերոն Ք.Ա. Ա. դարուն հռոմեացի քաղաքական գործիչ էր, փաստաբան, հռետոր և սկեպտիկ փիլիսոփայ: Ան հանրապետության պաշտպան էր և միջոտ պաշտպանեց զայն կայսրության հաստատումին դեմ: Կիկերոն միջոտ հաւատացող մըն էր խմբային իշխանության, որու ներկայացուցիչը հանրապետությունն էր և դեմ էր անհատական իշխանության, որու ներկայացուցիչը կայսրն էր:



Ամեն բանէ աւելի Կիկերոն կը համարուէր մեծ քաղաքագետ մը: Ք.Ա. Ա.դարուն Հռոմ կը տառապէր երկու հոսանքներու միջեւ պայքարէ: Հանրապետականներ կը հաստատային խմբային իշխանութեան, իսկ կայսերականներ կը հաւատային անհատական, զօրաւոր իշխանութեան: Կիկերոն դեմ դրաւ այն յեղափոխութեան, որ տեղի ունեցաւ 63 թուականին ծերակուտական Լուսիուս Զաթալիկայի կողմէ և դաժանութեամբ ճզմեց զայն: Յուլիոս Կեսարի սպանութենէն ետք 44 թուականին, փորձեց պետութիւնը վերադարձնել հանրապետական կարգերու, ուր Ծերակոյտն էր գերագոյն հսկողը պետական համակարգին: Յուլիոս Կեսար իր կեանքով վճարեց գինը իր հաւատացած գաղափարներուն: 43 թուականին ան սպանուեցաւ Մարք Ալեքսանդրի հետեւորդներուն կողմէ: Խառն ժամանակ էր և կայսրութիւն հիմնելու գաղափարը աւելի հող կը շահէր: Կիկերոն վճարեց գինը՝ ըլլալով կողմակից խմբային իշխանութեան և ըլլալով դեմ կայսրութիւն հիմնելու գաղափարին:

Կիկերոն մեծ դեր ունեցաւ Վերածնունդի շարժումին մէջ 14-րդ դարուն: Փեթարը գտաւ Կիկերոնի նամակները և անոնց հրատարակումը կը համարուի սկիզբը Վերածնունդի շարժումի պետական և մարդկային հիմքերը դնելու հոլովոյթին: 18-րդ դարու մեծ քաղաքական փիլիսոփաներ Ծոն Լոք, Տէյլիտ Գիոմ, Մոնթեսքիոն և Էտմանտ Պլոքը շատ բան կը պարտին մեծ քաղաքագետին, որու քաղաքագիտութեան, մարդկային արժեքներու մասին խօսքերը դարձան հիմք նոր հիմնուող քաղաքական համակարգին Եւրոպայի մէջ: Հետեւեալները խօսքերն են Կիկերոնի. «Մարդոց ապահովութիւնը ամենաբարձր օրէնքն է»: «Չարագցումը միտքին նոյնքան անհրաժեշտ է որքան ուտելիքը մարմինին»: «Երախտագիտութիւնը ոչ միայն ամենաբարձր արժանիքն է, այլ՝ միւս բոլորին հայրը»:

ՏԻԵՉԵՐԸ ՏԻԵՉԵՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Տիեզերքի պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով ԱՄՍՍ-ի ուղարկած տիեզերական պաշտպանութեան համակարգի (Double Asteroid Redirection Test (DART)) պատկանող մարմինը բախում ունեցաւ երկնաքարի (asteroid) մը հետ և զայն շեղեց իր ուղիէն: Տասը ամիս ճամբորդելէ ետք ճշդուած ուղղութեամբ մը, բախումը տեղի ունեցաւ յաջողութեամբ երկուշաբթի օր, 25 Սեպտեմբեր 2022-ին, ժամը 19:14-ին Արեւելեան Միացեալ Նահանգներու ժամանակով: Այս առաջին փորձն էր իր տեսակին մէջ:

Dimorphos երկնաքարին հետ բախումի հետեւանքով, ան փոխեց իր թաւալումի ծիւրը: Dimorphos փոքր էր, հազիւ 160 մետր տրամագիծով: Անշուշտ ապագային կրնայ ըլլալ որ շատ աւելի մեծ երկնաքար մը ուղղուի դէպի Երկիր: Այս փորձը փաստեց, թէ կարելի է երկնաքարի մը ուղին փոխել երկիրէն դրոճած մարմինի մը հետ բախումի միջոցով հազարաւոր քիլոմետր հեռաւորութեան վրայ: «Սայընս Տէյլի»

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՆՓՈՒՍԱՐԻՆԵԼԻ՝

Ճ. ՄԱՍ ՊԻԼԱՍ ԱՆ ՇԱՍ ԿԱՍ ՄԵԾՆ ՍՈՐԻՒՄ Սուրիան կը համարուի ռազմավարական դիրք ունեցող պետութիւն: Սուրիոյ տիրողը կը տիրէ արեւելեան Միջերկրականի շրջանէն մինչեւ Աֆղանիստան երկարող շրջանին: Սուրիա աշխարհագրականօրէն կը բաղկանայ Միջերկրական ծովուն նայող ծովագերքէն, Դամասկոսի հովիտէն և




մինչեւ Յորդանանի սահման երկարող շրջանէն, հիւսիսային Սուրիայէն, որ կ'երկարի Հայկէսէ մինչեւ Հասաքէ երկարող շրջանը և սուրիական անապատէն մինչեւ Տեր Զօր: Հայկէս քաղաքը, որպէս առեւտրական և ճարտարարուեստի կեդրոն, աւելի մօտ է Մուսուլին և Պաղատին պատմականօրէն քան Դամասկոսին: Երբ պտոյտ մը կատարես Հայկէսի շուկային մէջ, հոն պիտի տեսնես քրիստոնէայ արաբը, հայը, չերքեզը, քիւրտը, թիւրքմէնը և այլ ցեղերու պատկանող մարդիկ, մինչ Դամասկոս աւելի խլամ սիւննի քաղաք է: Իւրաքանչիւր համայնք առնչուած է շրջանի մը: Դամասկոսէն Հայկէս սիւննի իսլամի կեդրոններ են Համան և Հոմսը, մինչ Դամասկոսէն մինչեւ յորդանանեան սահման տիրապետող են տիրազինները: Քիւրտեր կը բնակին հիւսիսը և հիւսիսարեւելեան ժազիրա շրջանին մէջ: Անապատը բնակուած է սիւննի արաբ ցեղախումբերով: Իսկ ծովագերքին վրայ և անոր զուգահեռ լեռնային շրջաններուն մէջ, Լիբանանի սահմանին մօտ, ալաւի համայնքը մեծամասնութիւն է:

Անկախութենէն ետք շատ բան փոխուեցաւ Սուրիոյ քաղաքական կեանքին մէջ: Մինչեւ 1970, Սուրիոյ մէջ ընտրութեան արդիւնքները կ'արտացոլացնէին երկրի համայնքային և շրջանային բաժանումները: Կայունութիւնը կը բացակայէր երկրի քաղաքական համակարգէն: Պետական հարուածները կը յաջորդէին իրարու: Արաբական ազգայնական «Պասս» կուսակցութիւնը փոխեց այս վիճակը: (Շարունակելի)

Աղբիւր՝ «Տը Ռիվէն Աֆ Ժիոկրաֆի», Ռոպըրթ Զափլան

ԱՍՏՈՒՍԱՐԱՆՈՒԹԻՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՕԹԸ ՈԳԻՆԵՐԸ

Աստուածաբանութիւնը այն գիտութիւնն է, որ կը հաստատուէ հիմքերը աւելի լաւ հասկնալու համար Ստեղծիչը և անոր օրէնքները: Հասկնալու համար այն ուժը, որ Ան կ'օգտագործէ մարդոց տալու համար գերմարդկային կարողութիւններ, որ մարդը ծառայէ մարդուն և Արարիչին: Այս սերտողութիւնը փորձ մըն է պեղելու համար գերմարդկային Աշխարհը, ուր կը տիրէ Աստուծոյ օրէնքը իր եօթը ուժերով:



Եօթը թիւը սուրբ թիւ էր հին եբրայեցիներուն մօտ: Ան խորհրդանշան է կատարելութեան, ամբողջականութեան, հանգիստի, ամբողջացումի: Այս շարքով պիտի փորձենք ներկայացնել թէ Արարիչը ի՞նչ ուժերով կը ներգործէ մեր կեանքին մէջ, իր մարգարէներուն, առաքեալներուն, սուրբերուն, մարտիրոսներուն և արդարներուն միջոցով: Երբ Սուրբ Հոգին իջաւ Մովսէսի, Սամսոնի, Սամուէլի, Դաւիթի, Իսահակի և բոլոր միւս մարգարէներուն վրայ, իջաւ որոշ չափով և ոչ ամբողջութեամբ: Այսինքն անոնք Սուրբ Հոգիին բոլոր կարողութիւնները չէին վայելէր: Միայն Յիսուս է, որ ըստ Հին Կտակարանին, ուներ Սուրբ Հոգիին ամբողջութիւնը իր մէջ: Այս սերտողութեան ընդմէջէն, օրինակներով առնուած Հին և Նոր Կտակարաններէն, մենք պիտի ծանօթանանք այդ եօթը ոգիներուն և անոնց ազդեցութեան մարդու կեանքին մէջ: Պիտի տեսնենք, թէ ինչպէս մէկը կրնայ ընթանալ այդ պայծառ ճամբայէն: «The Seven Spirits of God», Chris Oyakhilome, Love World Publications

ՊԱՏՈՒԹԻՒՆ ԱՐԵՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՂԻՍԱԿԱՆԸ

Կյս շարքով պիտի շարունակենք ներկայացնել Արեւմտեան Հայաստանի հարցին վերաբերող պատմութեան ծալքերը ու անոնց վերլուծումը: Ներկայացնելէ ետք փանթուրքիզմ շարժումի հիմնադիրները, որոնք մեծամասնութեամբ սիոնիստ իրեաներ էին, պիտի շարունակենք ներկայացնել թէ որոնք հովանաւորեցին փանթուրքիզմը և ինչ նպատակներու համար: Անվախ չվարանեցաւ նոյնիսկ գործակցելու Գերմանիոյ հետ՝ Կովկասի և Պալեստինայի երկրներու միջեւ հակախորհրդային միութիւն մը ստեղծելու, դարձեալ փանթուրքիզմի օգտագործումով: (Տեսնել Ռոտրիք Տէյլիսընի «Թրքական դիւնապատմութիւնը Սուտրոսէն մինչեւ Լոզան» խորագրեալ ուսումնասիրութիւնը), սակայն նազիական Գերմանիոյ վիճակուած էր Փանթուրքիզմի հովանաւորութիւնը այս ժամանակաշրջանին, քանի որ Փանթուրքիզմի ծաւալողական ծրագիրը լաւագոյնս կը յարմարէր՝ նազիական դէպի Արեւելք տարածուելու մղումին: 1926 թուականին, Պերլինի մէջ կը հիմնուէր Պրոմէթէական գործակալութիւնը, որ և կը սկսէր հրատարակել «Պրոմէթէոս» ամսաթերթը՝ Կովկասէն, Ուքրանիայէն և Թիւրքեստանէն վտարանդի փանթուրքիստներու դէպավորութեամբ: Պրոմէթէական գործակալութեան պաշտպաններն էին ազգերի Մեհնէտ Ամին Ռուսուլզատէն (Մուսավաթ կուսակցութեան հիմնադիր), Սայիտ Շամիլը (Հիւսիսային Կովկասէն), Ճաֆեր Սեյիտ Ահմէտ (Խրիմէն), Մուսթաֆա Չոքքայ-Օղլու (Թիւրքեստանէն) և Օսման Խոնա (Թիւրքեստանէն): Թուրք և թաթար փանթուր-



քիստներ նոր մեղրալուսին մը կ'ապրէին այս անգամ նազիական Գերմանիոյ հետ, որ կը յաջորդէր Գայդերական Գերմանիոյ: (Շարունակելի)

ԱՄՆ-ի «Թաֆց» համալսարանէն խումբ մը հետազօտողներ սկսած են կատարել հետազօտութիւն մը, սերտելու համար այն վտանգը, որ կրնան ներկայացնել շատ վերամշակուած ուտելիքները (ultra-processed foods) մարդու առողջութեան համար: Անոնք նկատած են, թէ այս դասակարգի ուտելիքի շատ սպառումը կրնայ աւելցնել վտանգը աղիքային քաղցկեղի:


Գիտնականները նկատած են, թէ այն այր մարդիկը, որոնք կանոնաւորաբար կ'ուտեն վերամշակուած ուտելիք, այսինքն «հոթ տոկ», «սոսեճ», «սալամէ», «մարթատէլ» կամ այս ընտանիքի ուրիշ ուտելիքներ, 29 առ հարիւր համեմատութեամբ աւելի հաւանականութիւն ունին ենթարկուելու աղիքային քաղցկեղի: Այս տեսակի ուտելիքը կը պարունակէ շաքարի բարձր համեմատութիւն և մանրաթելի քիչ քանակութիւն: Այս բաղադրութիւնը կ'աւելցնէ կշիռը և պատճառ կը դառնայ աղիքային քաղցկեղի: Կիսերու պարագային այս առնչութիւնը ցարդ գոյութիւն չունի: Աղբիւր՝ «<https://www.sciencedaily.com>»

ՍՏԱԿՈՅ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՐԴԵՐ

Հայ ժողովուրդի մշակութային ժառանգի ամենամեծ ապացոյցներն են իր կառուցած մեհեանները, եկեղեցիները և բերդերը, այլ նշանաւոր կառուցներու կողքին: Այս շարքով պիտի սկսինք ներկայացնել մեր ժողովուրդի կառուցած բերդերը, որոնք մեծ մասը հասած են մինչեւ մեր օրէն:


Բերդերը կը կազմեն մեր ժողովուրդի ռազմական մակարդակի ամենամեծ ապացոյցները, անոնք են վկաններ, որ մեր ժողովուրդը երբ ներքին անտուած է թշնամիին կողմէ, ապաւինած է իր կառուցած ամրոցներուն: Անոնք եղած են մեր ժողովուրդի պաշտպանները քաջարի հայ մարտիկներու կողքին: Պիտի ներկայացնենք Կիլիկիոյ, Արեմտեան Հայաստանի, Արեւելեան Հայաստանի և Արցախի բերդերը իրենց պատմութենէն առնելով փոքր դրուագներ, մեր ներկայացումը դարձնելու համար աւելի հետաքրքրական: Ա. Լամբրոնի բերդ, թրքերէն՝ Namrun Kalesi

Կը գտնուի Կիլիկիայի հիւսիսարեւմտեան սահմանին վրայ: Կիլիկիոյ իշխող Հեթումեան ընտանիքի նստավայրն էր: Կը գտնուի Տարսուսեան լեռնաշղթային վրայ, կը հսկէ Անաթոլիոյ բարձրաւանդակէն դէպի Կիլիկիոյ դաշտերը տանող ռազմավարական ճամբան: Բերդը, ինչպէս Կիլիկիոյ շատ մը բերդեր, շինուած է կրաքարէ հսկայ բլուրի մը գագաթը: Հայեր բերդին տիրած են 1075 թուականին շուրջ, այսինքն Կիլիկիոյ մէջ հայկական իշխանութեան հաստատումի ժամանակաշրջանին: (Շարունակելի)



Նոր արհեստագիտութիւն ՈՒՆՏՈՂԻ ՕԳՏԱԿԱՐ ԾՐԱԳԻՐՆԵՐ

Եթէ կ'ուզէք ծրագիրներ որոնք կ'աշխատին առանց «install» ընելու, ուրեմն դուք պետք ունիք այս ծրագիրներուն, որս կրնաք դնել ձեր տիպին վրայ և աշխատանքը առանց «install»-ի միայն վրան սեղմելով: Ծարունակները սերտել այդ ծրագիրները: Երրորդ ծրագիրն է «STDU Viewer»-ը, կամ 'Scientific and Technical Document' կարդացող ծրագիրը: Այս ծրագիրը




օգտագործելով կրնանք դիրտութեամբ բանալ որեւէ ծանօթ տեսակի ֆայլ: Այս ծրագրի օգտագործումով կրնաք գտնել նաեւ ձեր փնտռած ֆայլերը ձեր համակարգիչին կամ սմարթֆոնին մէջէն: Աղբիւր՝ «www.makeuseof.com»

ՆՈՒՆՏՈՂԻ ՕԳՏԱԿԱՐ ԾՐԱԳԻՐՆԵՐ

Նոր արհեստագիտութիւն ՈՒՆՏՈՂԻ ՕԳՏԱԿԱՐ ԾՐԱԳԻՐՆԵՐ

Եթէ կ'ուզէք ծրագիրներ որոնք կ'աշխատին առանց «install» ընելու, ուրեմն դուք պետք ունիք այս ծրագիրներուն, որս կրնաք դնել ձեր տիպին վրայ և աշխատանքը առանց «install»-ի միայն վրան սեղմելով: Ծարունակները սերտել այդ ծրագիրները: Երրորդ ծրագիրն է «STDU Viewer»-ը, կամ 'Scientific and Technical Document' կարդացող ծրագիրը: Այս ծրագիրը



3. STDU Viewer

օգտագործելով կրնանք դիրտութեամբ բանալ որեւէ ծանօթ տեսակի ֆայլ: Այս ծրագրի օգտագործումով կրնաք գտնել նաեւ ձեր փնտռած ֆայլերը ձեր համակարգիչին կամ սմարթֆոնին մէջէն: Աղբիւր՝ «www.makeuseof.com»

ՆՈՒՆՏՈՂԻ ՕԳՏԱԿԱՐ ԾՐԱԳԻՐՆԵՐ

ՆՈՒՆՏՈՂԻ ՕԳՏԱԿԱՐ ԾՐԱԳԻՐՆԵՐ

ՆՈՒՆՏՈՂԻ ՕԳՏԱԿԱՐ ԾՐԱԳԻՐՆԵՐ

ՆՈՒՆՏՈՂԻ ՕԳՏԱԿԱՐ ԾՐԱԳԻՐՆԵՐ

ՆՈՒՆՏՈՂԻ ՕԳՏԱԿԱՐ ԾՐԱԳԻՐՆԵՐ

ՆՈՒՆՏՈՂԻ ՕԳՏԱԿԱՐ ԾՐԱԳԻՐՆԵՐ

ՆՈՒՆՏՈՂԻ ՕԳՏԱԿԱՐ ԾՐԱԳԻՐՆԵՐ

ՆՈՒՆՏՈՂԻ ՕԳՏԱԿԱՐ ԾՐԱԳԻՐՆԵՐ

ՆՈՒՆՏՈՂԻ ՕԳՏԱԿԱՐ ԾՐԱԳԻՐՆԵՐ

ՆՈՒՆՏՈՂԻ ՕԳՏԱԿԱՐ ԾՐԱԳԻՐՆԵՐ

ՆՈՒՆՏՈՂԻ ՕԳՏԱԿԱՐ ԾՐԱԳԻՐՆԵՐ

ՆՈՒՆՏՈՂԻ ՕԳՏԱԿԱՐ ԾՐԱԳԻՐՆԵՐ

ԱՄԵՐԻԿԱՆ ՕՒՍԿԻՆ

ՌՈՒՍԻՈՅ ԲԱԺԱԿԻ 3-ՐԴ ՅԱՆՎՐՈՒՄԱՆ ՄՊԱՐՏԱԿ ԱՆՑԱԲ ՅԱԶՈՐԴ ՓՈՒԼ

Շաբթուան ընթացքին տեղի ունեցան Ռուսիոյ ֆուտբոլի բաժակի գտումի խմբակներու 3-րդ հանգրուանի մրցումները: Խմբակներու առաջին երկու դիրքերը գրաւող



խումբերը անցան մրցաշարքի յաջորդ փուլ: 3-րդ դիրք գրաւող խումբն ալ պիտի մրցի փլեյ-օֆի մրցումին ապահովելու համար իր տոմսը: Առաջատար Մոսկուայի «Սպարտակ»ը իր դաշտին վրայ յաղթեց «Չենիթ»ին ու պահեց իր դիրքը: Զոլանտացի կիսապաշտպան Փրոմե՛ 79-րդ, 90+5-րդ եւ յարձակող Սապալե՛ 86-րդ վայրկեաններուն նշանակեցին «Սպարտակ»ի կոլերը: Ստորեւ տեսնել արձանագրուած արդիւնքները.

Բ. խմբակ. - Սպարտակ Մոսկուա - Չենիթ Ս. Փետր. 3-0
- Ֆաբել Վորոնե՛ - Կրիլիա Սովետով Սամարա 0-1
Դասաւորում. 1) Սպարտակ 9 կէտ 7-0, 2) Կրիլիա Սովետով 6 կէտ 3-1, 3) Չենիթ 3 կէտ 2-5

ՍԵՐՊԻՈՅ ԲԱԺԱԿԻ 1/16-ՐԴ ՄՈՒՐՏԱԿԱՆ ՓԱՐԹԻՉԱՆ ԶՐԱԺԵՇՏ ՏՈՒՄ

Շաբթուան ընթացքին տեղի ունեցան Սերպիոյ ֆուտբոլի բաժակի վերջին 32 խումբերու հանգրուանի մրցումները: Ստորեւ տեսնել արձանագրուած արդիւնքները.

- Ռատնիչքի Միթրովիցա (Բ.) - Փարթիզան Պելկրատ (Ա.) 1-1 տուգ. 2-0
- Մաչվա Շապաց (Բ.) - Ռետ Սթար Պելկրատ (Ա.) 0-2
Առաջին դասակարգի 6-րդ դիրքը գրաւող Պելկրատի «Փարթիզան»ը իր դաշտէն դուրս տուգանային հարուած-



ներով զիջեցաւ Բ. դասակարգի Միթովիցայի «Ռատնիչք»ին ու դուրս մնաց պայքարէն:

ԽՈՒՔԻՆ ԿԱՊԱՐՐՈՍ ԶՐԱԺԱՐԵՑԱԲ

Յայաստանի ֆուտբոլի հաւաքականի մարզիչ սպանացի Խոսեֆին Կապարրոս հրաժարեցաւ իր պաշտօնէն: Կապարրոս մեծ ներդրում ունեցաւ հայկական ֆուտբոլին մէջ: Անոր օրերուն առաջին անգամ ըլլաով Յայաստանի



հաւաքականը բարձրացաւ Եւրոպայի Բ. լիկա: Զետեւեցաւ բոլոր ախոյեանութեան մրցումներուն եւ հրաւիրեց երիտասարդ ֆուտբոլիստներ ներկայացնելու համար երկիրը: Անձնական ճիգով փորձեց հայ մարզիկներ ընդգրկել սպանական խումբերու մէջ, մարզիկին մակարդակը բարձրացնելու համար: Յայաստանի հաւաքականը 9 մրցում մնաց առանց պարտութեան իր օրերուն: Աշխարհի բաժակի գտումի մրցումներուն Յայաստանի հաւաքականը արձանագրեց գոհացուցիչ արդիւնքներ: Մենք միայն գնահատանքով կրնանք խօսիլ մարդու մը մասին, որ շատ բան տուաւ հայկական ֆուտբոլին:

ԱՅՍՕՐՈՒՄԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒ ՅԱՅՏԱԳԻՐ

ԶՈՓԱ ՍԻՏԱՍԵՐԻԻԵԱՆԱՅԻ ՄՈՒՐՏԱԿԱՆ
23:00 Սաօ Փաուլօ (10) - Ինտիփենտիներէ Վայ (8)
ԼԻԲԱՆԱՆԻ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ 4-ՐԴ ՅԱՆՎՐՈՒՄԱՆ
15:30 Թրիփոլի (11) - Ալ Յիքմէ (10), Թրիփոլիի քաղաք.
16:30 Նըժմէ (3) - Շապապ Սահել (5), ճունի
ԶԱՅԱՍԱՆԻ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ 9-ՐԴ ՅԱՆՎՐՈՒՄԱՆ
14:00 Շիրակ Կիւմրի (8) - Լեռնային Արցախ Գորիս (6)
16:00 Փիւնիկ (5) - Ալաշկերտ (1)
ԱՆՂԼԻՈՅ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ 9-ՐԴ ՅԱՆՎՐՈՒՄԱՆ
14:30 Արսենալ (1) - Թոթընհեմ Զոնգիլը (3)
17:00 Զրիսթըլ Փալաս (16) - Չելսի (7)
17:00 Լիվըրպոլ (8) - Պրայթըն Էստ Զոլ Ալպիլը (4)
19:30 Ուեսթ Յեմ Եուն. (18) - Վուլվըր. Ուոտերլոօ (17)

ՍՊԱՆԻՈՅ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ 7-ՐԴ ՅԱՆՎՐՈՒՄԱՆ
15:00 Զատիգ (19) - Վիյարեալ (6)
19:30 Սելիյա (15) - Աթլետիքո Մատրիտ (7)
22:00 Սայորքա (10) - Պարսելուա (2)
ԻՏԱԼԻՈՅ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ 8-ՐԴ ՅԱՆՎՐՈՒՄԱՆ
16:00 Նափոլի (1) - Թորինօ (9)
19:00 Ինթեր Միլան (7) - Ռոմա (6)
21:45 Էմփոլի (14) - ԱՍ Միլան (5)
ԳԵՐՄԱՆԻՈՅ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ 8-ՐԴ ՅԱՆՎՐՈՒՄԱՆ
16:30 ՖՍ Էլեյն (9) - Պորուսիա Տորթմունտ (2)
16:30 Այնթրախթ Ֆրանք. (7) - Իւնիոն Պերլին (1)
19:30 Վերտեր Պրեմըն (10) - Պոր. Մետնշլեկատպախ (6)
ՖՐԱՆՍԱՅԻ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ 9-ՐԴ ՅԱՆՎՐՈՒՄԱՆ
18:00 Սթրասպուրկ (18) - Ռէն (8)
22:00 Փարի Սէն Ժերմէն (1) - Նիս (13)
ՓՈՐՏՈՒԿԱԼԻ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ 8-ՐԴ ՅԱՆՎՐՈՒՄԱՆ
22:30 Վիթորիա Կիմարալեշ (9) - Պենֆիլդա (1)
ՌՈՒՍԻՈՅ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ 11-ՐԴ ՅԱՆՎՐՈՒՄԱՆ
16:30 Խիմքի Մոսկուա (13) - ԲԿՄԱ Մոսկուա (3)
ՀՈՒԱՆՏԱՅԻ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ 8-ՐԴ ՅԱՆՎՐՈՒՄԱՆ
17:30 Զամպոր Լիուվարոն (17) - ՓՍԿ Այնտիովըն (1)
19:45 Կրուսիկըն (12) - ԱՉ Ալքամար (3)
21:00 Այաքս Ամսթերտամ (2) - Կօ Հիտ Իկլըզ Տեվըն-թըր (13)
ՊԵՆՏԻՆԱՅԻ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ 10-ՐԴ ՅԱՆՎՐՈՒՄԱՆ
17:00 ՕՅ Լիւվէ (4) - Իւնիոն ՍԵՆ-Կիլուազ (6)
21:45 Էլեյն Պրիմ (3) - Մեշլըն (12)
ՍԿՈՎՏԻՈՅ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ 9-ՐԴ ՅԱՆՎՐՈՒՄԱՆ
14:30 Զարց աֆ Միտլոթիլըն (3) - Ռէյնըրզ (2)
17:00 Սելթիք (1) - Մաուրըրուէլ (8)
ԿԻՊՐՈՍԻ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ 5-ՐԴ ՅԱՆՎՐՈՒՄԱՆ
20:00 ԱԵԲ Լառնաքա (9) - Անորթոզիս ֆամակուսթա (7)
ԼԵՅԱՍԱՆԻ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ 11-ՐԴ ՅԱՆՎՐՈՒՄԱՆ
21:30 Փոկոն Շեցին (3) - Լեյխիա Կոստանք (18)
ՊԵՆՆՈՒՍԻՈՅ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ 23-ՐԴ ՅԱՆՎՐՈՒՄԱՆ
17:00 ՊԱԹԵ Պորիսով (4) - Թորիքո ՊելլաՉ Ժոտիսօ (6)
ՂԱԶԱԽՏԱՆԻ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ 21-ՐԴ ՅԱՆՎՐՈՒՄԱՆ
15:00 Օրտապասի Շիմքենտ (6) - Աթիրաու (7)
ԱՍՆ-Ի ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ 33-ՐԴ ՅԱՆՎՐՈՒՄԱՆ
02:30 Զոլոմպոս Զրու (8) - Նիւ Եորք ՌՊ (3)
ԱՍԻՈՅ ՄԻՆՉԵՒ 17 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ Ա. ՅԱՆՎՐՈՒՄԱՆ
19:45 Պահրէյն (85) - Լիբանան (100)
21:00 Սուրիա (89) - Յորդանան (86)
ՍՈՒՐԻՈՅ ԱՆՈՅՏԱՆՈՒԹԵԱՆ 3-ՐԴ ՅԱՆՎՐՈՒՄԱՆ
16:00 Ալ ժոյշ Դամասկոս (5) - Թըշիին Լաթաքիա (9)
ԹԵՆԻՍԻ ՄԻՆՉԵՒ ՄՐՑԱՇ. ԿԻՍԱՄԱՐՏԱԿԱՆ
11:00-Էն սկեսալ, «eurosport» կայանէն
ԶԵՇԵՆԱՐՇԱԲ
12:25 Խրուաթիոյ շրջալագը, «eurosport» կայանէն

ԱՌԵԹԻՉՍ ԱՐԱՄԱՆԴԵ ԼԻԿԱ ՄԱԿՈՒՑԿԻՆ ԱՆՈՅՏԱՆ

Այս տարուան աթլետիկայի առաջնակարգ մրցաշարքի՝ Արամանդէ լիկայի մրցումներու ամառային ետք, կազմակերպիչ մարմինը հրապարակեց իւրաքանչիւր մրցումի



մարզիկներու վերջնական դասաւորումը: Ստորեւ տեսնել դասաւորումը.

Կիներ.
-100 մետր վազք. 1) Մարի-ժոզէ Թալու-Փղ.Ափուլը, 40 կէտ
-200 մետր վազք. 1) Շերիքա Ճէքսըն-Ճամայքա, 23 կէտ
-400 մետր վազք. 1) Սատա Ուիլիլմս-Պարպատոս, 32 կէտ
-800 մետր վազք. 1) Զիլի Զոնքիսըն-Բրիտ. 31 կէտ
-1500 մետր վազք. 1) Զիրուք Մեշեշա-Եթով. 27 կէտ
-5000 մետր վազք. 1) Տալիթ Սելյու-Եթով. 16 կէտ
-100 մետր արագելարշաւ. 1) Ճասմին Զամաչօ-Փորթօ Ռիթօ, 32 կէտ
-400 մետր արագելարշաւ. 1) Աննա Ռիփիլդա-Ուքր. 34 կէտ
-3000 մետր արագելարշաւ. 1) Ուինֆրետ Եափի-Պահրէյն, 22 կէտ
-4000 մետր արագելարշաւ. 1) Եարուլաա Մակուցկիի-Ուքր. 43 կէտ



-Չողափայտով ոստում. 1) Սենտի Մորիս-ԱՄՆ, 31 կէտ
-Յեռացատկ. 1) Մարիա Պիտ-Ռոմանչուք-Ուքր. 22 կէտ
-Եռաքայլ ոստում. 1) Շանիթա Ռիքեց-Ճամայքա, 29 կէտ
-Գունդ. 1) Չէյս Իլի-ԱՄՆ, 32 կէտ
-Սկաւառակ. 1) Վալերի Օլմէն-ԱՄՆ, 31 կէտ
-Լիզակ. 1) Զարուքա Զիթակուլի-Ճափ. 30 կէտ

ՄԵՍՐՈՊԵԱՆ ԿԱՐԺԱՐԱՆԸ ԿԸ ՍՆՈՒՑՈՒԻ ԱՐԵՒԱՅԻՆ ՈՒՇԱՆԻԹՈՎ

Ծրագիրին Զիմաւոր Մասը Իրականացաւ
Յայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանը առաջին եւ հիմաւոր քայլը կատարեց վարժարանի ելեկտրականութեան դրուելունը ամբողջութեամբ արեւային ուժանիւթով բանեցնելու ծրագիրի գործադրութեան ուղղութեամբ:



23 Սեպտեմբերին, վարժարանին photovoltaic համակարգը, որ անցած ամիսներուն կառուցուեցաւ վարժարանին կից Յովհաննէս Պողոսեան կէդրոնի տանիքին վրայ, փորձարկուեցաւ յաջողութեամբ: Զամակարգը կը բաղկանայ 545աք հզօրութեամբ 170 արեւային վահանակներ՝ 800 քառ. մետր մակերեսի վրայ եւ կ'արտադրէ օրական 93 kw ելեկտրականութիւն:



Մեսրոպեանի տնօրէն պարոն Կրէկուար Գալուստ յայտնեց, որ ծրագիրը կը հետպանդէ գլխաւոր երկու նպատակներ՝ վարժարանի ելեկտրականութեան ծախսերու նուազեցում եւ շրջակայ միջավայրի մաքուր պահպանում՝ ածխածինի (carbon) արտանետումները նուազեցնելու ճամբով: Ան քաւ, որ photovoltaic համակարգի հաստատումը կը հանդիսանայ վարժարանի ելեկտրականութեան սնուցումը ամբողջութեամբ արեւային ուժանիւթով փոխարինելու ծրագիրին առաջին եւ ամենակարեւոր մասը. ներկայ դրութեամբ, տարեկան մօտ 35 մեկաւաթ արեւային ուժանիւթի արտադրութեամբ համակարգը կրնայ ինչպէս մօտ 28 թոն CO2 եւ որոշակիօրէն նուազեցնել ելեկտրականութեան ծախսերը, իսկ ծրագիրի երկրորդ եւ ամենակարեւոր մասով, համակարգը պիտի օժտուի լիցքաւորուող բարդերով (lithium batteries), ինչ որ վարժարանի ելեկտրականութեան սնուցումը պիտի դարձնէ էապէս ածան, աւելի ապահով, մեծապէս մաքուր եւ գրեթէ ամբողջութեամբ ինքնավար:

Մեսրոպեան վարժարանի photovoltaic համակարգի կառուցումը իրականացաւ օժանդակութեամբը Electiciens sans frontieres կազմակերպութեան, որ կը գորակցի կանաչ ուժանիւթի արտադրութեան ծրագիրներու, աշխարհի ամբողջ տարածքին: Ծրագիրը աջակցութիւն ստացաւ IECED կազմակերպութեան կողմէ, որ վերջին տարիներուն կը հանդիսանայ Մեսրոպեան Արուեստից վարժարանի ամենակարեւոր գործընկերը՝ կրթական համակարգի զարգացման եւ ենթակառուցութեան նորոգութեան ծրագիրներուն մէջ:

Մեսրոպեանի տնօրէնը շնորհակալութիւն յայտնեց նշեալ կազմակերպութիւններուն վարժարանի առաւել արդիւնաւետ կառավարման համար Եական Նշանակութիւն ունեցող այս ծրագիրին օժանդակելուն համար, որ իր բարերար ազդեցութիւնը պիտի ունենայ ինչպէս կրթական ընտանիքին, Նոյնպէս եւ շրջակայ միջավայրին վրայ:

Տեղեկատուական Գրասենեակ
Յայ Կաթողիկէ Մեսրոպեան Բարձրագոյն Վարժարանի

ՀԱՃՆՈՅ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 102-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՒ ՄԱՏԱԴԻ ԱԻԱՆԴԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

Զաճնոյ հերոսամարտի նահատակներուն նուիրած անանդական մատաղի պատրաստութիւնը տեղի պիտի ունենայ Շաբաթ, 15 Յոկտեմբեր 2022-ին:
Զետեաբար կոչ կ'ուղղենք բոլոր հայրենակիցներուն, որ իրենց մատաղցու ոգիները կամ նուիրատուութիւնները փոխանցեն Զաճնոյ Զայրեանկացական գրասենեակ, Սք. Գեորգ Եկեղեցոյ խորհրդատուն եւ կամ շրջող հանգանակիչներուն:

Զաճնոյ Զայրեանկացական Միութեան Կարգութիւն

ARARAD DAILY NEWSPAPER
MANAGING DIRECTOR: ANI SARAFIAN
Tel.-Fax: 01-565599 | P.O.Box: 175275 Mar Mikhael
Beirut | Lebanon | www.araraddaily.com
email: araradorater1@gmail.com
ارارات جريدة يومية سياسية
المحررة: السيدة اني صرافيان
تحت إشراف: مؤسسة ارارات (ل.م.م.)